

ՊԱՏՄԱԳՐԻՑԱԿԱՆ

ՓՐՈՒԹ. Ն. ԱԴՐԵՍ

Ազգային այս մեծ կորուստին առիթով, «Ալիսոն» կը մասնաւորէ իր վիշտը անզուգական այս աշխատակցին համար, «ը ընդուժակ ու տիբական դէմք մըն էր պատմագիտական և բանափրական մարզերուն վրայ, և որուն անակնկալ կորուստը իրական աղէտ մըն է, վասնդի իրմով կ'անհնտանայ մեր անցեալին համազրական եւ կըուագատ հմուտ տեսանողը»: Մանրամասնութիւններ կը պակսին իր մահուան: Ան կը մեսնի օտարութեան մէջ, և օտարներու սպասին վրայ, այս վերջին պարագան իր կորուստով կը դառնայ աւելի քան արրտում, նոյնիսկ վիրաւորիչ բոլոր անոնց համար, որոնք կը փարձեն իր ճիշտ գինին մէջ տեսնել ամբողջավին չչահագործուած այս արժէքը:

Սուրբ Աթոռոյ նախորդ եւ ներկայ պատրիարքները, Երուսաղէմը իմացական հղօր կեդրսնի մը հմայքով բարձրացնելու իրենց յառաջարութիւններուն մէջ, յաճախ մտածեցին իր մասին, բայց վափաքները չիրագործուեցան, հպատակելով ժամանակներու այլապէս զժնդակ պարտազրանքին:

Ոչ ոք կը մտածէր մահուան, որ այսպէս անակնկալ, միանգամ ընդ միշտ կը կործանէ մելամաղձիկ սպասման իսկ սփոփանքը մեր ներսը:

Անշուշտ Ն. Ազոնց այն բացառիկ ժարգերէն է, որոնց կեանքին չափ՝ գործը, բոլոր իրաւունքները ունի իր բովանդակ խաւերուն և ծալքերուն մէջ հպատութեամբ և արդարութեամբ վերլուծուելու և փառաւորուելու: Սակայն հնարաւորութիւնները առ այժմ անբաւական են փառքի այդ պարագը ճշգութեամբ կատարելու մեծ հանգուցեալին հանդէպ:

Բնդգարձակ է իր տաղանդը, ինչպէս ընդուժակ իր գործը: Անոր մէջ հայ բանափրաւթիւնը կը կորսնցնէ վարպետ մը, հայ գրականութիւնը՝ բազմակողմանի հրմտութեամբ գատող մը, չըսելու համար

քննագատ մը: (1905ի Բանբերը՝ Մասկուա, արևմտեան մտքին նորագոյն տուեալները կը կիբարկէ արուեստի գործերը կըսկըս համար): Հայ պատմութիւնը այդ կորուստին մէջ կը զգայ մէկը սիրալի իր աշխատաւորներէն որ զաղանիքը ունեցաւ խորաթափանց համազրութեան մը մէջ մէր ժազովուրզին կեանքը, շրջանները տեսնելու, ապրելու ու մեզի փոխազրելու: Մեր այս նշանարը կը զբազի տուեալքաբար հակայ այդ աշխատաւորի վերջին հանգամանքովը:

Զուր տեղը չէր որ այս աթոռին երկու մեծ և երախտաւոր պատրիարքները, ինչպէս նաև Նորին Ամեն. Մեսրոպ Արքազանը, հանգուցեալինկատմամբ ունէին ամենախոր և կայտառ հիացում մը(^{*}):



Փրոֆ. Ն. Ազոնց լեզուագէտ, բանասէր և պատմագէտ մըն էր: Մեր մէջ այս վերջին գարուն չեն պակսած այս տիտղոսներով համբաւուած արժանիքներ, անոնց մէջ բացառիկ ու յատկանչական դէմք մըն է Ազոնցը:

Իրեւ պատմագէտ, ան կը զատորուսուի այդ անունը ունեցող մեր տիտղոսաւորներէն, չնորհիւ մտքի կարգ մը բացառիկ տուրքերու, որոնք հաստատելի են իր վրայ: Պատմական իր վերկառուցումները՝ մեր անցեալի քանի մը շրջաններու, ճշգումներն ու տրամաբանական հետեւողութիւնները, զինք կ'ընեն զգո՞ն ու բացառիկ:

Դիտէ թէ պատմական ցուցմունքներն ու ճշգումները կը պահանջնեն զգուշաւոր վերաբերմունք: Բաւական չեն տեղեկութեանց ատաղձներ, համեմատական եղբակացութիւններ, և անձնական ու ստացիկ առաւորութիւններու նօթազրութիւնները, ինչ որ սիրական մէթոտը և եղանակը մնաց

(*) Մասնաւորաբար կը յիշեմ թորգոմ պատրիարքի հիացական խօսքերը իր մեծ բարեկամի հասցէին: Փարիզ հանդիպումի մը առիթով երբ ուղեց ներկայացնել զինք այցելողները, ևայս ամ իմ աննման բարեկամ՝ Փրոֆ. Ն. Ազոնցն է, պատուական գլուխ մը որ միայն պատիւ կը բերէ զինք ճնող ժողովուրզին», ըսաւ. ու այս խօսքերը կ'արտասանէր խանդավառ սքանչացումով մը, մոռնալով նոյնիսկ պահ մը էթիքէթի պահանջները զինք շրջապատողներու մէջ:

լայնածաւալ Զամչեանէն սկսեալ մինչեւ հմտութեամբ տառապող բազմարժէք Հայր Դաթըրճեանը: Գարագաշեան և Շահնաւարեան, առաջինը՝ վերլուծական եղանակն հանդէպ իր խոր ախորժակով, և միւսը՝ համագրական ցանկութիւններով, վախկոտ փորձեր տուին այն իրազործութիւններուն զոր հաճոյք ու փառք է վերջապէս, հաստատուած գտնել Աղոնցի գործին մէջ: Վասնզի գիտական ողիով, և բարձր քըննադատութեան սկզբունքներով կենալ կարենալու համար այս հարցերուն դէմ՝ պէտք է մշակուած միտք, եւ լայն ծանօթութիւն՝ գրական շրջաններու եւ դպրոցներու, երեսոյթներու և ազգեցութիւններու, դէմքերու եւ գործերու շուրջ, վերջապէս այն բոլոր հանգամանքներու մասին, որոնք գարերու ընթացքին երեւան եկած են իրեւ պատճառ և արդիւնք, իրեւ ուղղակի կամ անուղղակի ազգակ ժողովուրդի մը գրական ու պատմական կեանքին. այս արժանիքները չենք ուրանար վերցիշեալներուն մօտ, բայց այդ ամէնը կեանքի վերածելու կախարդութիւնն էր որ պակսեցաւ լայնածաւալ այդ մարդերուն:

Պատմութիւնը յուշագրութիւնը չէ մեռած բաներու. «Թող մեռնող անցեալը թաղէ իր մեռելը», ինչպէս կը մտածեն շատեր. անցեալը երկաթեայ օղակով առընչուած է ներկային Աղոնց գիտէ թէ պատմաբանին իրական պաշտօնն է բանալ և լուսաւորել կենդանի այդ անցեալը, և զանոնք բերել մեղի իրենց հնօրեայ բայց մշտաներկայ իրականութեամբ:

Ա. Ալպօյաճեանի «Թորգոմ պատրիարք Գուշակեան» հատորի գատումին մէջ մեր փափաքը պահանջի վերածեր էինք որ մեր պատմութեան աշխատաւորները՝ ըլլան աւնոնք կենապիր, պատմիչ կամ քննադատ, թիւէն, թուականէն, փաստէն, պատմական ստուգութենէն վեր՝ մտածէին ողեղէն իրականութեան, և կիրարկէին այդ իրականութիւնը նուաճելու արուեստի կերպը:

Ճիշտ է թէ պատմութիւնը գիտութիւն մըն է իր հաւաքման մեթոսով, բայց կը դադրի գիտութիւն մըլլալէ իր զատումները արժեկորելու եղանակին մէջ, որ պարզ բառով մը կեանքի վերածութն է այդ ամենուն: Սակայն արուեստն ու պատմութիւնը կը ներդաշնակուին, երբ անձերը և դէպ-

քերը իրականութեան բերելու կը պարտաւորուինք:

Անցքերու և անձերու պաղ թուազբութիւնը, մեռած դէպքերու գտաւորումն ու վիճակագրութիւնը պատմութիւն չէ, երբ կը զազրի ճառագայթումը ըլլալէ կենդանի անցեալին: Եւ մտածել որ Վենետիկի եւ Վենենայի մեր պատմաբանները տարիներուն այս տիրական զզայարանքին հանդէպ եղան անընդունակ, զայն փոխարինելով հատորներու դէզովը՝ իր կարգին անշուշտ արժէք և հարստութիւն ամէն սկսող իմացական գործունէութեան հետ, բայց որուն պարտքն էր տեղի տալ, վերածուելու համար այլապէս էական և անհրաժեշտ կեանի հանդեսին, միակ գրաւականը մնայուն եւ ստեղծագործ արդիւնքներու:

Պատմական գործերը ունէ ատեն կը պահանջեն զիտական և գրական մեթոսներու հազուազիւտ միացում պատմաբանին մէջ: Այս տեսակէտով Գիրըն և Ռլնան տեղի կատարեալ են իրեւ անցեալը յարուցանողներ, քան ժամանակակից հմտագրական հսկայ աշխատաւորները, համազիտարաններու ճարտար պետերը:

Մեր պատմաբաններէն կէօն, անցեալը զգալու իր կերպին մէջ բաւական զրագէտ է, սակայն չարտչար կը գործածէ իր երեւակայութիւնը. իրեն համար ալ կարելի է ըսել թէ, Քրոմուէլն ու Համլէզը իրարմէ տարբերութիւն չունին: Ակոնց ունի զալտնիքը այս գժուար հաւասարակշուութեան, եւ այս հազուազիւտ արժանիք մըն է, տրուած ըլլալով արևելահայ գրողներու քիչ մը շատ պարզապաշտ, անմիջական օգուտին հետամուտ նախանձակինդրութիւնը:

Առանց որեէ մին ի մտի ունենալու և ստորագնահատելու, պէտք է ըսել թէ մեր պատմաբաններէն շատեր չեն ունեցած իրենց նիւթէն պահանջուած ծանօթութիւնը, ընկերային, գիտական, զրական, օրէնսդրական և լեզուական գրութիւններու, ինչպէս կը տրուի մեղի հաստատել այս ամէնը իրագործուած և յաղթահարուած՝ օտարներու մօտ: Չենք կրնար անշուշտ սպասել որ պատմութեան անձնիւր աշխատաւորը արուեստագէտ մը ըլլայ, բայց մեր իրաւունքին մէջն ենք, երբ նիւթական աշխատանքի, պրապումի, նօթի և հաւաքումի կերպերով մէկտեղուած ար-

դիւնքը կը յաւակնինք պատմական երեխորջորջել, մոռնալով թէ կեանքով զբաղելու ամեն ձեռնարկ նոյն ատեն ստեղծագործիւն մընէ: Հետեարար տալու համար իրական պատկերը անցեալ որեէ չըջանին, ոչ միայն զիտական ոգիի պէտք կայ, այլ նաև զբական արուեստի ջերմութեան, արիւնին եթէ կ'ուզէք: Աղոնց իրրեալ պատմագէտ եւ պատմութեան քննադատ օժուաւած է պահանջուած բանաւոր այս շնորհներով և առարկայական չափոցներով: Ան գեղեցկազիտական լըբանումներով չինուած, և բազմակողմանի հմտութեան պաշարով խորացած իմացականութիւնն մընէ, թէ մեթոտի և թէ ներշնչումի մարդը հաւասարապէս: Յետոյ ունի իր արուեստակիցներէն շատ քիչերու քոյլ հաստատուած յստակատեսութեան, կամ աւելի ճիշտ՝ յայտնատեսութեան տուրքը, տարրական նախազրեալներէ աժան եղբակացութիւններու չյանգելու, և անբաւական տուեալներու վրայ տեսութիւններ չլաստակերտելու:

Ճիշտ է թէ մարդկութեան անցեալը չատ ընդարձակ է աղմուելու համար մարդկային ուղեղի մը ներքն, հետեարար կատարեալ գործերու պահանջը կը գառնայ խնդրական՝ մանաւանդ այժմու կեանքի ընդարձակ ծաւալին վրայ: Բայց պատմագէտը առնուազն պարտաւոր է տալ մեղի շարքը կեանքի իրական պատկերներու, մարդկային ապրումներու զանազան երեսներէն, ապրած մեղմէ առաջ մեր երկրագընդին վրայ: Այս պայմաններուն տակ պատմութիւնն ու զրականութիւնը կը համեմարշխին, անջատել զանոնք իրարմէ, երկուքն ալ հաւասարապէս աղքատացնել է: Այս օրերուն մանաւանդ՝ երբ մարդկային զգայութեանց և փորձառութեան երեսները չչմեցուցիչ ըլլալու աստիճան ալլազան են և յեղաշրջումներու ընդունակ: Օրինակ մը պիտի բաւէր հաստատելու մեր մատածումին ծաւալը: Ժ. դարուն, լիչելու համար ունէ չըջան, ինչ որ պատմական կեանք կը կոչենք, ուրիշ բան չէր, եթէ ոչ քանի մը իշխաններու, պալատներու, կամ եկեղեցական խոշոր աթուններու շուրջն ու մէջը պատող հոգեկան, իմացական և զգացական գործունէութիւնը: Մարդիկ քիչ տարբեր եւ գատումներ կարենալ արձանագրելու համար: Ինչ խոր բեկումով է որ կը կար-

մը, պապի մը կամ իշխանի մը պատկերը տալու համար, գժուալութիւն չուներ ատոնց ետք և ներքել եռացող բազմագունակ, չատ անգամ վերլուծումէ խուսափող ձզառումներու, խոռվքներու, կծիները քակելու: Այսօրուան կեանքը իր պահանջներուն և իրացումներուն մէջ շատ աւելի բարդ և բազմերսէ, կենսազրի մը և կամ ժամանակագրի մը համար: ու որքան դժուար, այսօրուան մարդերը իրաւ կարենալ զգալու և տեսնելու համար:

Տակաւին նկատի չունինք վայրահաճ, միակողմանի ու ձգութեանոր այն դաշտումները, որոնք Քարլուլի, Էմիլիոնի, եւ մերձաւոր ժամանակի պատմագէտներու և ընկերային զիտաւթեանց հմուտներու սիրական տեսակէտը կազմեց, պատմութիւնը մեծ անհատականութիւններու, յեղացրնող գաղափարներու, և կամ տնտեսական պէտքերու կրկէսը ներկայացնել: Անցեալը իր պատճառներու և արդիւնքի շղթային մէջ ճիշտ տեսնելու կարողութիւնը զիւրին ձեռք բերուելիք տուրք մը չէ անշուշտ: այս իրողութիւնները արքայական պողոսաններով չեն առընչուիր իրարու, բայց կան զանոնք իրարու առաջնորդող ուղիներ, և թէ միայն զանոնք տեսնել կարենայ պատմաբանը:

Գրագէտի կեցուածք անհրաժեշտ կը դառնայ իրերու և վիճակներու այս այլազան աշխարհէն պատմութեան կարելի աշխարհը վերպառուցանել:

Ուրիշ թերութիւնն մը որ խորապէս տպօրած է մեր պատմագէտները եղած է իրենց նախապաշարումը: Հայրենասիրական, կրօնական, հատուածական և աղանդամտական ոգին և ձգութեները արգելք եղած են անոնց որ իրենց զննութեան եւ հետապնդման ենթակայ եղած իրերն ու երեոյթները կարելի ճշտութեամբ և հարազատութեամբ ելուզուին ու երեսուին: Անշուշտ այս գմնդակ անհասկացողութիւնները պայմանաւորուած են ծանծաղամըլութեան, տղիտութեան և միակողմանի զաստիարակութեան մեղքերով, և պատմագէտը ինչպէս և պատմութեան ուսանողը պէտք է խառնուածք ունեցող և օժուած մէկը ըլլայ անալյալ բայց ճիշտ զիտութեր եւ գատումներ կարենալ արձանագրելու համար: Ինչ խոր բեկումով է որ կը կար-

գանք մօտաւոր շըջաններէ իսկ մհզի եկած վկայութիւններ կրօնական և կուսակցական, նոյն և մէկ նույրական խնդիրներու չուրջ տարամէտ և անհաջու Տեղը չէ մտածել որ զիրար տարբեր տեսնելու, գլխիվայր շըջելու այն կատաղի ախորժանքը, արդիւնք հաւանաբար խորունկ կիրքերու և բնագդներու, պիտի մեղմանային, եթէ աչքերը զերծ ըլլային կարմիր լաթերէ ։ Պատմաբանին պարտքն է այդ լաժերը պատռելէ աւելի, կիրքերուն մոայր լուսաւորել ջանաւ։

Աղբնոց՝ ամենէն փայլուն ներկայացուցիչը իր գպրոցի աւանդութեան, անթերին մին եղաւ այս տեսակէտէն։ Բանասիրական ու պատմական բանավէճներու կամ տարակարձութիւններու առթիւ իր խօսքը ունեցաւ միշտ այդ կըռագատ անկողմնակալ և աննախապաշար նկարագիրը, բազմացնելով տակաւ իր վրայ հիացողներու եւ իրեն բարեկամներու խումբը։

Եթէ անհատի մը կամ ժողովուրդի մը
անցեալը զիմագծելը արուեստ մըն է, եւ
կը պահանջէ ներքնաստես կարողութիւն,
երեակայութիւն և իրացում, առնուազն
մտքի պարկեցառութիւն է պէտք, մարդկային
ըլլալու անոնց մշտափոփոխ ու բազմերես
վիճակներուն հանդէպ Պրագէտ, կշուա-
դատ, պարկեցառ և աննախապաշար միտքը
միայն կընայ իրենց հոսանքին մէջ բռնել
ու հաստատել զիրար խաչաձեւող պլա-
զան վիճակներն ու զործունէութիւնները
իրենց պատճառի և արդիւնքի հոսանքն ի
վար, պատմութեան գունաւոր թեզանին
վրայ:

Անհրաժեշտ նկատեցինք պատմական
այս լնդհանուր տեսութիւնները, տալու
համար Ն. Աղոնցով մեր պատմութեան
հասկացողութեան մէջ թուական մը կազ-
մող այդ ոգիին վրայ քանի մը տիրական
նշամարներ։ Ատիկա աշխատանքն է յաջորդ
էջերով իրագործելի:

ԱՐԴԻՍԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՍՈՒԹԻՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՍՏՐԱԶԱՄԵՆ ԵՏՔ

ԱՄԲՈՂՋԱՎԱՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սիոն»ի նախորդ երկու թիւերուն մէջ՝ (1941 Նոյեմբեր, -Դեկտ., և 1942 Յուն, -Փետր) խօսեցանք Նացիզմի և Ֆաշիզմի պետական գաղափարաբանութենէն հետեւող իրենց եկեղեցական քաղաքականութեան վրայ-այժմ, այս էջերուն մէջ, նկատի պիտի առնենք յետ-պատերազմեան մեծ ազգոյն յեղափոխութեան՝ Պոլչեիզմի՝ կրօնական քաղաքականութիւնը, յարաբերաբար անոր ընկերվարական Մարքսիստ գաղափարաբանութեան : (*)

Պուշկինի Մարքսիստ գաղափարաբարա-
նութեան հակա-կրօնական ողին ծանօթ է
մեզմէ շատերուն առ հասարակ։ Կարմիր
յեղափոխութիւնը, երբ իշխանութեան զը-
լուխ անցաւ Խոստիոյ մէջ, Պետութեան և
Եկեղեցւոյ՝ աշխարհիկ ու հոգեոր իշխա-
նութեան բաժանման քաղաքականութիւն
մը որդեգրեց։ 1917 Հոկտեմբեր 26ին, Պե-
տութիւնը այդ սկզբունքի առաջնորդու-
թեան առակ, զրաւեց Եկեղեցւոյ ստաց-
ուածքները եւ զանոնք յանձնեց համայ-
նագար ակումբներու վարչութեան։ 1918
Յունուար 23ին, Պետութիւնը մասնաւոր
հրովարտակով մը, և աւելի յետոյ Յուլիս
10ի Սահմանադրութեամբ, Եկեղեցին Պե-
տութիւնէն բաժնուած յայտարարուեցաւ,
«բոլոր բանուորներու խզճի կատարեալ ա-
զատութիւնը ապահովելու» բաղձանքով ։
Նոյն Սահմանադրութեան 13րդ յօդուածը
«բոլոր քաղաքացիներու ազատութիւն կը
շնորհէ կրօնական կամ հակա-կրօնական
բրօրականտի համար»։

(*) Պոլէկիդմի գաղափարաբանութեան մասին լրիւ գաղափարը մը ունենալու համար կարգավոր «Սինոն»ի 1939 տարւոյ 8, 9 և 12 թիւերը:

ԵՐԵՎԱՆ ԳԱՐԵՎԱՐՈՒԹՅՈՒՆ

(Georgian)

